

Դ Է Ճ Մ Ո Ւ Է Յ Ը Հ Ե Վ Ե Տ Ի Ս

Ի՞նչ է ձեռքը — ՍԷՆԵ

(1863)

ՀՈՒՄԵՐՈՒ 134

1279-1280 2A

ՓԵՏՐՎԱՐ

17 Ե Լ Ա Ֆ Ր Ա Յ Կ Ա

ՓԵՏՐՎԱՐ 5

ԱՄԻԹԱՆԷ 5 ՓԵՏՐՎԱՐ ՍԱԼԸ

தொருவ டுதலுருவ டு

Շարք . 9 Բերկար .

Բազար Էրեբոփ պողոտայ թռչնա 36 և 39.
Կիրգա 40 : Մարխանաբազի 44 : Արբա Մշտը պողո
տայ Էսիկ Ֆիլիսթինոս : Աճճիբէլի Կէլնհար .
Վոլիսիկի ճինի 11—12 : Գառնաշուր 92 3/4 : Օս
մանդե 41 : Իսթիբրազ 72 1/2 : Ենեիկ 68 1/2 :

ሆኖታል፡፡ 14 ቀትጥጥረው፡፡

Պրեզիդենտը տեսնելով իւղերէ, գալարաւ 125 մէքլունտ
վար. 31, 25, Իպրայիշ 125 մէքլունտ վար. 29-50
հապկոսանաւ թէպէտ իմ մէք իւղեր 126, 29, 25,
լինելով յօշուակութիւնը: Իբեք գօզաւ մահչուռաւ, սխաւ
տիւր իւղերն 61:

Գամակի 24 , 95 : Յոնոտլար Եիւրէք 70 , 60
Գոնոսլիոէ 95 :

Սենեկո ճելիւն սերասկերինն
Թէպտիլնն տաիր, կէջն բէնջէմպէ
կիւնիւ գուրէնաի հազընթը Փատիւ
շահիտէն սառաւնթիւ Խալիւ պէյ
Ֆէնտի հազընթէրի եւտի իլէ, Պա
պը Ալիսէ շէրէֆիւրուս խոէրէք,
վիւբէրպը ֆախիւամ վէ մէմուրլիս բէ
րամ հազընթը մուլմաճէ հէլէրինտի
մաէ թթամվիւմ, գրա'աթ պուրուլան
խաթթը շիւմպուհու միւլիւբեա
նէնին սուրէթը միւնթֆէսի տիր :

” Վ եղերի մա'ալն սէմիրիւմ,

Եւ Իսաարէի տէ՛վէն թիմիզին միւնգաւ
սէմ օյտուցու տաիրէյէրին ա՛ն պէ ա՛ն

քեսսպը ինծիդամ վէ ինզիպամ իծ-
մէսի, ասխասսու ամալմիդ տըք, մա-
մաֆիյէ տէվաիրի մէվճուտէնին էն
միւլթէնալէրինտէն պիրի ապսի, ու-
մուրու սասէրիյէ օլուպ, ասաքիթի
միդին նիդամամ վէ աոսպ վէ ինզի-
պալթընըն մուհաֆաղա վէ իքմալը ի-
լէ ուէրապէր թէսարըրճալթը մալիէ-
սինէ տաիի զնատէ, պրգգալթ օլուն
մասը ինտիմիդտէ պիդայէթ միւլթէ-
զէմ օլտուզունա, վէ մէճլսի ահ-
քեսմը Լալիէմիզ րէիօի պքլունան
Պուաս բաշա, Տէվէթը Ընէմիզին
քեսաֆֆէի ումուր օլէ մէսպիհինէ
վագըֆ, վէ զալթէն միւլթէնալէրին-
ահիպալ վէ տիրայէթ վէ րէվիյէ թիմիւ-
սէլլէմ օլտուզունաոսն պաշգա, պիտ-
տէֆալթ վէ պիդֆիդ գօմանտա վէ ի-
տարէի սասէրիյէտէ ասիի սահիհէն
խպալթը լէպգէթ վէ էհլիլէթ իլլէ-
միշ իտիւկինէ պինաէն, պու քէրէ
խըամէթը ճէլլէի սէրամկէրինին իհ-
տէի իսթիհալինէ իհալէսի նէզտիմիդ
տէ պիթլթէնիպ, քէնտիսի ճէլլ իլլէ
մէմուրիյէթի իճրտ օլունարագ, Պա-
պը Ընէմիզէ կէօնտէրիթիշ օլմալ իլլէ,
իլանը քէաֆիյէթէ իպլթիտար իլլէյէ-
սին, Հագդ Թաալա հաղըթթլէրի
ճիւմլէի մուվաֆֆագ պուլուրադ Ը-
մին : 77

Մէջիւի վաւա ըլլածսէթը ճելիւէ-
սինին թէվճիհինէ տաիր, Վապէյնը

Իշ պու. Բուզմանի հարկմատու իջի տե՛ֆա, Խանի ապը վե՛ բէնէ՛հմնէ կիւնլըրի նէ՛րը գոււնաճաղ տըր :
Ֆիլուլը՝ Բախմանեոն Սէ՛ճմուպը Հալաուոնի ապոնաթ զանալը: Իշնէն սէնէվի՝ 80 դուրուշ վե՛ ալթը
ալթը՝ 50 դուրուշ տուր: Բայօնաթ՝ օրնալապա սէնէվի՝ 60 վե՛ ալթը՝ ալթը՝ 35 դուրուշա տըր:
Տաշալապա՝ քուխա իւ՛ճէ՛թի իւ՛ճէ՛րիսթը՝ օրաուր: Սէ՛ճմուպ ապոնաթ զալապը իշնէն սէնէվի՝ 60
վե՛ ալթը՝ ալթը՝ 35 դուրուշ: վե՛ ապոնաթ՝ քիւնյան Էլիան սէնէվի՝ 70 վե՛ ալթը՝ ալթը՝ 40 դուրուշա տըր:

Հիւմայունութիւն միւլիւքեանէ պաշ քի թապէթի խրտմէթը ճէլիւսիլէ մէ պահի աթուֆէթիւ Սուլթաֆա է ֆէնտի հաղըթիւրի եէտի իլէ, իշ պու ճումաս երթէսի կիւնիւ Պապը Ալիէ շէրէֆիլիւտ իլէ, գրաթ պուլլուլան խաթթը Հիւմայունութիւն հիւրարիւնի սուրէթը ճէլիւսի տիր:

« Վէղերի մա'ալի սէմիրիմ,

« Ֆուատ բաշանըն սերասկէրլիէ վուգուու մէմուրիլէթի ճիհէթիլէ, մէճիսի վալա ըիյասէթիլի սերբեար օլան տիրայէթ վէ իսթիգամէթիլէ մէպի, թիճարէթ նաղըրը Սաֆվէթ էֆէնտիլէ րուծպէի վէզարէթ իլէ իճապը իճրա օլունարադ, Պապը Ալիմիդէ ի'գամ գըլընմըշ օլմադ իլէ, քէլ ֆիլէթէ իպթիտար իլէյէսիլ, Ղէնա պը Հադգ մուվաֆֆադ պուլլուրա, Ալիլն: »

Թիճարէթ նէզարէթը ճէլիւսի, մէճիսի վալիի Ահմէտը Ալիլէ ա զայի քէրամընտան, տէվլէթիւ Լա հէմ փաշա հաղըթիլէրիլէ,

— Լըզըուլմ վալիլի, խարպուլթ վալիսի սապըգ տէվլէթիւ Խամայիլ փաշա հաղըթիլէրիլէ,

— Խարպուլթ վալիլի, թարսուլլու սու Վարպ վալիսի սապըգ տէվլէթիւ հաճի իգլէթ փաշա հաղըթիլէրիլէ,

— Նիզարէ վալիլի, Լըզըուլմ վալիսի սապըգ տէվլէթիւ Լա հէմ փաշա հաղըթիլէրիլէ,

— Ատանա վալիլի, Քիւրտիսթան վալիսի սապըգ տէվլէթիւ Ալի իլա փաշա հաղըթիլէրիլէ,

— Շգոտրա մութասարրըֆլըղը, Բզօրնիք զայիմմադամը սապըգ սա տտէթիւ Ալիլ փաշայա իհալէ վէ թէվլիս պուլլուլմուշ տուր:

Փրահօրլ. 4 Փեպրւար:

Լըրո'ա նամ զաղէթա, տէվլէթը Ալիլէնի Սըրպա կէօնտէրոյի միւ զէքքէրէյի ըէսմիլէնիլ, վէ Սըրպ հիւ քիւմէթի թէրաֆընտան վէրիլէն ճէ վապըն մաալիլի տէրճ իտէր:

Սըրպըն նէ իլիւն սիլահանմադ տա օլտուղունա, սալթանաթը սէ նիլէ էքիտէն պիր ճէվապ մութլուպ իտէր, վէ իրէնա Սիլէլ ճէվապ վէ ըրիր քի, Հադգ թապլէնիլ ինայէթի իլէ Սըրպիսթանըն գատէրիլէ մէ մուր օլուպ, Լըրո'ա միւսալէհէսի նիլն ֆէսիլիլէ տայիր պաղը ալամէթ լէր կէօրտիլիլուտէն, վէ էադընտա պիր ճէնի հիտ իթիլիլուտէն, Սըր պիսթան իլիւն գօրգուպ, իսթէր քի Սըրպըն ճէնի ֆէնիլ թալիմիտէ մէ հարէթ քէսպ իթսիլէր քի աղջարը տան կէլէն հիւճիւմէ մուգալէմէթ իթսիլէր, լաքիլ պուլլուրըն ճիւմէ սի սալթանաթը Ալիլիլէ պիր թէհ տիտ տէմէք ալիլ տիր:

— Լահամը ճէտիտէնիլ թէրթիլի էվլէլ վէ սանի օլարադ, էէթմիշ աօ գուշ սէնէսի մարթըն իպթիտաղն տա, պէտէլ իլֆա օլունմասը լաղըմ կէլէն էվրադըն գուրա'սը, իշպու շէհըր շուպաթըն տէօրտիլնճիւ բա զար էրթէսի կիւնիւտէն պէտ իլէ, թէտիլէ սանարըղ տայիրէսիլուտէ, նի զամընա թէվֆիլէն թէշքիլ օլունա ճադ մէճիլա մուվաճէհէսիլուտէ, իլա րաճ օլունաճաղը իլան օլունուր:

ՄԵՍԻՒԻԲԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ՃՈՒՄԱԱ ԷԻԹԵՍԻ ՓԵՏՐԱԼԱՐ 2			ԲԱԶԱՐ ԷԻԹԵՍԻ 4			ՍԱԼԸ 5		
	Սաղահ	Էօլէն	Ալիլ	Սաղահ	Էօլէն	Ալիլ	Սաղահ	Էօլէն	Ալիլ
Մէճիտիլէ լըրա 22	101 10	101 10	101 5	101 5	101 5	101 5	101 5	101 5	101 5
Միւմթաղէ լըրա 100 զուրուշտան	53 15	53 20	53 20	53 20	53 10	53 20	53 20	53 20	53 20
Օն սէնէլէր թէրթիլաթ Լ. 100 "	34 10	34 15	34 20	34 10	34 10	34 10	34 20	34 20	34 20
Գօնսօլիտէ լըրա 100 զուրուշտան	46 25	46 32	46 33	46 30	46 15	46 25	46 21	46 23	46 23
" ճէտիտ . . . Լ. 100 "	45 35	45 10	45 10	45	45 30	46	46	46	46
" լըրա 100 զուրուշտան	44 25	44 32	44 33	44 30	44 15	44 25	44 21	44 23	44 23
Սէհիլ "									